



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Printed in Turkey

Թիւ 1

ՊՐԻՎԱՏ ՀԱՅՈՒԹԻՒՆ ԱԶԴՈՅԻՆ ՊԱՏԻԱՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԿԱՆ

(աշխատ)

Ա.ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա.Զ.Պ.Ա.Յ.Թ.

ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎՈՅ

ՔԱՅՈՒՄ 1874 ԱՄԻՆ

1874-6

ՆԻՋ ԱՌԱՋԻՆ

8 ՄԱՅԻՍ 1874



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԻՒՃԵԿԵՍԻՆԵԱՆ

2012

1874

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՖԵԿՏՈՒԹՅՈՒՆ

ԹԵՂՑՈՒՄ 1874 ԱՄՎՆ

ՆԻՄ Ա.

Յ ՄԱՅԻՍ 1874

ՆԱԽԱԳԱՀ. — Տ. ԹԱԴԵՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ (առժամանակեայ կարդեալ)
ԱՏԵՆԱՊԵՏ. — ԱՂԱԲԵԿԵԱՆ Ս. ԷՅ. (Գ. Ատենապետ)

Նորընտիր Պատրիարք Ա. Ա. Տ. Ներսէս
Արքազան Սահմանադրութեան կ բար յօդուա-
ծոյն համաձայն հանդիսաւոր ուխտ կատա-
րելու համար այսօր Երեսփոխանական ժողովը
գումարեցաւ 'ի Մայր եկեղեցին, և ժամը 7
քառորդ անցած ատեանը բացուեցաւ առժա-
մանակեայ նախադահութեամբ Կրօնական ժո-
ղովոյ Ատենապետ Տ. Թադէս Եպիսկոպոսի,
'ի ներկայութեան 63 Երեսփոխանաց մեծա-
մասնութեան ժողովոյ, որոց թիւն 'ի վերջէ
մինչև 72 ի հասաւ :

ԱՏԵՆԱՊԵՏ ԷՅ. — Նախընթաց ապրիլ
ամսոյ 26 ին Երեսփոխանական ժողովը Պատ-
րիարքական ընտրութեան քուէարկութիւնը
կատարելէ ետև, ընտրութեան հանրագիրն
ստորագրեց, որն որ անմիջապէս հետեւեալ
օրը Բ. Դուռն ուղարկուեցաւ. մայիս 4 ին
կայսերական հաստատութեան հրամանագիրն
եկաւ, որ հիմա պիտի կարդացուի :

Նաև Երեսփոխանական ժողովոյ որոշման
համեմատ Պատրիարքական ընտրութեան հան-
րագրին հետ Սահմանադրութեան արդէն փո-
փոխուած տրամադրութեանց վաւերացումն
ալ Բ. Դրան մատուցուեցաւ, որպէս զի նոր-
ընտիր Պատրիարքը կարող ըլլայ նոյն վերա-
քըննեալ կէտերուն համեմատ իր ուխտը կա-
տարել, այդ վերաբննեալ մասանց հաճութեան

համար ալ զիր եկած է Բ. Դունէն, որ նոյն-
պէս պիտի կարդացուի :

Այս միջոցին Բ. Դունէն եկած վերոյիշ-
եալ երկու գրութիւնք կարդացուեցան, որոնց
սպատակներն ահաւասիկ .

Էրմէնի Պաթրիգլիկնէ
Ռութակէթլու էֆէնտիմ հազրէթէրի .

Պաթրիգլիկ մէ՛մուրիյէթի Ասիլանէլէրի
հագղընտա՝ իրատէյի Սէնլյէի Հազրէթի Փա-
տիշահի միւթէալիդ վէ շէրէֆսուտուր պույ-
րուլմուշ օլտուղընըն պէետնի իլէ, իփայի թէ-
շէրքիւր զըմնընտա խաքիփայի Հիւմայիւնը
ճէնսազը Միւլիւքեանէյէ միւսիւլէրի իրատէյի
Սէնլյէսի տախի շէրէֆսուտուր իյլէտիքտէ՝ ա-
նըն տախի թէպիլլ իտիլէմէկի սիազընտա
թէզքէրէի սէնսավէրի թէրգիմ գըլընտը է-
ֆէնտիմ :

1294 բէպիւլ էվէլ 29

1290 մայիս 4

Էրմէնի Պաթրիգլիսանէսի մէճլիսի
Ռուհանի վէ ձիսմանիսինէ

Պաթրիգլիսանէլէրի նիղամնամէսինին միւն-
թաճը թատիլ օլմասը միւլապէսէսի իլէ Պաթ-
րիգի ճէտիտ թարափընտան իփա օլունաճագ
գասէմըն հուսուլի իմքեանի իչիւն շիմտիլք

նիզամնամէի մէզքիւրն պազը մատոէլքրի իւզէրինէ գարարլաշուրըլը օլան սուվըրի թատիլյէնէ տայիր ալընան թագրիր միւշթէրէ մէալի մալիւմ օլոր : Պէեանէ համէթ օլմատըլը իւզը նիզամնամէի մէզքիւրն միւհթաճ օլուղը թատիլաթը ինրասը՝ էղ սէր նէվ իրատէյի Անլիյէի հազրէթը միւլիւքանէ սուտուրինէ միւթէվագը օլուպ, անձադ սուրէթի իշարէ նազարէն տէրմիան օլունան սուվըրի թատիլյէ բէսմը գասէմին ինրասը իշիւն կօրիւնին լուզումի ածիլք միւթէնէտ պուլունմասընա վէ պու պատոէ իրատէյի Անլիյէ իսթիհուալի զըմընտա լազըմ կէլն մուամէլաթը բէսմիյէ՝ վագթէ միւհթաճ օլմատընա մէպնի, նիզամնամէյի մէզքիւրն թատիլաթը մուզթազլիյէսի վէ մուամէլաթը սոյիրէսի իշրուտէ դայիտէսի վէճ իլք ինրա գլընմագ իւզը չիմուլիք պէր մուճիսի իսթիզան բէփան բէսմը գասէմըն ինրասընտա պէյիս օլմատըլը սիազընտա իշպու միւզպէրէ թէրդիմ դըլընտը :

1291 բէսիւլ էվլէլ 27
վէ 1290 մայիս 2

Երեսիոխանաց ումանց առաջարկութեան համեմատ Սահմանադրութեան փոխոխեալ տրամադրութեանց վաւերացման համար Պատրիարքարանի կողմէն գրուած նոտիքն ալ կարգացուեցաւ, որ ահաւասիկ .

Ապամը վալեայի հազրէթի ճէլլէյի նորիձլիյէյէ ,

Պա իրատէյի Անլիյէի հազրէթը Փատիշնի գարարիր օլան նիզամնամէի միւլիի չաքիւրանէմիլին էսամընա տողընըլմանարագ պազը թէֆէրուաթըն պիթթէնրիւալէ կօրիւլէն լուզում իւզէրինէ իշրուտէ թատիլաթ ինրա օլունմագ շարթը իլք նիզամնամէյի մէզքիւրըն չիմուլիք պազը մատոէլքրի հազզընտա մէճիւսի նումումիի աճիզանէմիլի նիզամնամէի շէրն վէ իդահթ վիրիլի, չէյլէքի, նիզամնամէի մէզքիւրըն 36 ընճը վէ 99 ընճը մատոէլքրինտէ կէսթէրիլէն Աէլիսի ճիսմանինին 20 նէֆէր ազասը 44, վէ թատիլաթ գոմիսիոնըն քէզաւլը 20 նէֆէր ազասը 12 ազայէ թէնպիլ իտիւմիլ վէ մէճիս աղատը իշիւն աղանըն էքսէրիսի հազրու սուամէթաճ մատութէնացաւ, որ ահաւասիկ .

հէր դաշ նէֆէրի ինթիխալ օլումուշ վէ աղալըգ մէմուրիյէթինի, ինրա իթմէքտէ պուլունմուշ իսէ անլէրին էքսէրիսի հազըր պուլունտըլը հալտէ աղատը մէճիս օլունմասընա դարար վիրիլը զջ վէ 27 վէ 40 վէ սէքսէն ալմատըլը թատիլաթը ինրասը՝ էղ մատոէ աչքեամընա ումում մէճլիսին ագա վէ թէճմիւսի իշիւն տավէթնամէլքր իրսալ օլունմասը ուսուլինին իւզէրինէ, տավէթնամէլքր իրսալ օլունմագըլը զաղէթալքրէ կիւն էվլէլ աղայի մէճլիսի իլան գըլընմասը իլալէ գըլընմը, վէ 63 ինճի մատոէտէ պէտէսութէնէտ պուլունտըլնա կէօրէ մէճիսի նումումինին աղայի բուհանիյէսինին ինթիխալը իշիւն օնչնէ մուգատոտէմ փափասըլդ վէ բահիսլիք բութպէսինի ի՛րազ իթմիշ օլմագ շարթ տախի լազըլ վէ ֆէսիս իտիլմիշ, վէ մ/լէթի շաքիւրանէմիզ Պամբրիգինին նիզամնամէյի մէզքիւրըն տէօրափէսինի մատոէսի ահքեամընա թէվիթէն թէվիթէ իփայիր սատաթէ վէճ իլք ինրա գլընմագ իւզը չիմուլիլք պէր մուճիսի իսթիզան թէրդիմ դըլընտը :

1291 բէսիւլ էվլէլ 23
վէ 1290 նիսան 27

ԱՏԵԽԱՊԵՏ Է. ։ — Սահմանադրութեան 4 րդ յօդուածն ուսմէլրէն էորդուածն) ։ Հրաւերագիրն աւելորդ է քանի որ Պուսոյ մէջ կը գտնուի նորընտիր Պատրիարքը . Սահմանադրութիւնն ատի նախատեսած է, միմիայն պատգամաւրութիւնն մը պէտք է այսօր զինքն ուխտի հրաւերելու :

1291 բէսիւլ էվլէլ 23
վէ 1290 նիսան 27

ԱՏԵԽԱՊԵՏ Է. ։ — Դիւանն ահաւասիկ յայտնեց ֆողովզդ նախընթաց որոշմանց գործադրութեան պարագաները . Պատրիարքն ընտրուեցաւ և կայսերական հրամանաւ հաստատուեցաւ . արդէն ընտրեալ Պատրիարքն ալ որ է Ամեն. Տ. ներսէս Սրբազան, հոս Երուսաղեմայ տունն է . կը մնայ այժմ նորընտիր Պատրիարքին Սահմանադրութեան է րդ յօդուածոյն համաձայն իւր ուխտը կատարել . Ուստի եթէ երեսփոխանութիւնն այս կարգուած թղթերուն և եղած կարգադրու-

թեանց մասին գոհ է և ըսելիք մը չունի, պէտք է որ քանի մը եկեղեցական և քանի մ'ալ աշխարհական երեսփոխաններէ պատգամաւրութիւնն մը կազմէ, որպէս զի դիւանին անդամոց ընկերակցութեամբ երթայ Նրուստղեմայ տուննէն նորընտիր Սրբազան Պատրիարքն առնելով հոս բերէ :

ԱՎԱՐԱՍԵԱՆ Գ. ։ Է. ։ — Սահմանադրութեան 4 րդ յօդուածը նորընտիր Պատրիարքին հրաւերանաց գիր ուզարկելու տրամդրութիւնն մը ցոյց կուտայ . կուզեմ հասկընալ թէ ընտրեալն եթէ Պուսոյ մէջ ալ գըտնուի, այդ գիրն ուզարկել հարկ է թէ ոչ :

ԱՏԵԽԱՊԵՏ Է. ։ — Արդէն ըսի որ նորընտիր Պատրիարքը հոս Երուսաղեմայ տունն է, հարկ չկայ հրաւերագրոյ :

ԻԶԱՍՍԱՐԵԱՆ Օ. ։ Է. ։ — Հարկ կայ, որովհետեւ գեռ իւր պաշտօնը հաստատող գիր չունի իւր ձեռքը . Սահմանադրութեան 4 րդ յօդուածը կը արամադրէ որ գացող պատգամաւրները գիր մը ունենան, եթէ ոչ՝ ինչպէս սլիտի կրնան զիրենք ճանչցընել :

Ուրիշ երեսփոխաններ ալ կը ճայնակցին օգսէն էֆ . ի :

ԱՏԵԽԱՊԵՏ Է. ։ — Սահմանադրութիւնն 4 րդ յօդուածն ուսմէլրէն էորդուածն) ։ Հրաւերագիրն աւելորդ է քանի որ Պուսոյ մէջ կը գտնուի նորընտիր Պատրիարքը . Սահմանադրութիւնն ատի նախատեսած է, միմիայն պատգամաւրութիւնն մը պէտք է այսօր զինքն ուխտի հրաւերելու :

ԱՎԱՐԱՍԵԱՆ Մ. ։ Է. ։ — Նորընտիր Պատրիարքին գիր մը պէտք էր Պատրիարք ներկայացաւ Ընդհանուր ժողովով մէջ, ուր երեսփոխանը յոտնկայս ընդունեցին նորին Սրբազնութիւնը, որ իրեն յատկացեալ Աթուալին առջև կանգնեցաւ :

ԱԹԵԽԱՊԵՏ Է. ։ — Կատենապետ էֆ . յառաջ անցաւ և Սահմանադրութեան օրինագիրքը մատուցանելով հրաւերին զնորին Սրբազնութիւնն ուխտը կատարելու :

Պատրիարք Սրբազնութառաջապահ զուխտն խօսը ուզեց դիւանին, և հետևեալ ատենադրութիւնն ըրաւ :

Դէն այս առաւետ Պատրիարքաբանի կողմէն Խասդիւղ հրաւերակներ երթալով նորին Սրբազնութիւնն իւր տուննէն երուսաղեմայ տունն բերած են . ըսել է որ Պատրիարքաբանն արդէն այդ պարտքն ալ կատարած է, և դիւանութիւնն ընելու հարկ չի մնացած :

Դիւանին առաջարկութեամբ պատգամաւր կընտրուի :

Խորէն եսլիսկոպոս

Մամբրէ »

Խորէն վարդապետ Երուսաղեմայ փոխանորդ Հմայեակ »

Տէր Գէորգ քահանայ

Տէր Յօհաննէս » Մկրեան

Կոստան Յակոբ էֆ.

Նորատունկեան Յակոբ էֆ.

Մագսուտեան Սիմոն պէյ

Պէյլիկան Ութէսոս էֆ.

Ընտրուած պատգամաւրութիւնը դիւանին հետ ընկերակցութեամբ Երուսաղեմայ տունն երթալով, Խորէն Սրբազնութիւնը, Կոստան Յակոբ էֆ.

Պահ մը ետքը նորընտիր Սրբազան Պատրիարքը ներկայացաւ Ընդհանուր ժողովով մէջ, ուր երեսփոխանը յոտնկայս ընդունեցին նորին Սրբազնութիւնը, որ իրեն յատկացեալ Աթուալին առջև կանգնեցաւ :

Աթուալապետ էֆ . յառաջ անցաւ և Սահմանադրութեան օրինագիրքը մատուցանելով հրաւերին զնորին Սրբազնութիւնն ուխտը կատարելու :

Պատրիարք Սրբազնութառաջապահ զուխտն յայնել Զեղ՝ որ ներկայացուցին էք Տաճկանատան աշխարհիս Հայ ազգին, այն անարգամեծար ընտրութեան համար՝ որով զնըւաստ բարձրացացիք ի Պատրիարքութիւն Հայոց :

Ես նկատելով իմ անարժանութիւնն, անբաւականութիւնն, իմ անձին տկարութիւնը, կանխաւ դրով աղաչեր էի զջեղ որ զիս ընտրելեաց ցանկէն հանէք, եւ անցեալ որ երբ լույսի դիս ընտրելիդ հաստատալէս որոշեցի որ իջնեմ եւ Պատկառելի ժողովոյդ չնորհապարտութիւնս յայտնելէս յետոյ՝ աղաչեմ որ հրաժարականս ընկունելու չնորհ ընէք. առ կային Նրեափոխան տեարք չթողին եւ յայտարարեցին թէ այսպիսի ընդհանուր համակրութեան առջեւ հրաժարին, ազգն ունակոխ ընել է: Կը զարհուրիմ այս յայտարարութենէն եւ իմ ներքին համոզմամբս կը պնդեմ թէ բարձր պաշտօն չընդունելով՝ խոնարհագոյն պաշտամանց յանձնառութիւն յայտնելն աղջին դէմ թշնամանք ընել չէ. բայց ի վարդապետութեան ամէն պաշտօնի եւ ասահճաններու ցարդ աղջայնոց ստիպմամբն արժանացած եմ, ես բնաւ պաշտօնի բարձի հետամուտ չեմ եղած, եթէ կատարելապէս առողջ ատեններս ինձ յանձնուած գործերն աղջը գոհացնելու աստիճան զլուխ հանել չեմ կարողացած՝ ո՞րչափ եւս առաւել այժմ այս տկարութեան երկիւլին մէջ. ոչ առ համեստութեան այլ վասն ճշմարտութեան ահա հրապարակաւ կը յայտնեմ որ իմ անձին վրայ բնաւ համարում չունիմ. չըլլայ որ այս խօսքերս յուսահատութեան յայտարար համարուին, յուսահատութիւնն թէ՛ հոգեւորապէս եւ թէ քաղաքականապէս դիտեմ որ աններին է, քան զիս բազումք են արժանառուադայնք, թերմւս փախադոլներ ալ դրանուն, ընտրեցէք անհնցմէ մին, եւ ես յոժարակամ կը ծառայեմ աղջին ընդունելու անկման պատճառութիւնը՝ որոյ թարգմանն էի՝ օր մը 42 տարի յառաջ ըստ թէ աղջը առանց Սահմանադրութեան չէ կարող կառավարուիլ, Պատրիարքներ ալ եկան եւ ըսկն թէ իրենց կողմացոյն է Սահմանադրութիւնը, եւ իրաւունք ալ ունէին. ուստի չենք կրնար հիմայ ըսել թէ պատրիարքներու անկման պատճառն աղջային Սահմանադրութիւնն է, այսպէս ըսելով հակասութեան մէջ կը յնամք:

Արդ, ներեցէք ինձ, Տեարք, որ այս անկեղծ յայտարարութեան հետ քանի մը խօսք ալ ընեւմ այս Պատկառելի Ժողովոյն մէջ մի միայն յաղդասիրութենէ թելաղբեալ, Դուք զով որ ալ ընտրէք Պատրիարք, ես կը վախնամ որ վերջին տարիներու գահակալողներուն վիճակը կունենայ: Պատրիարք ընտրուելէն քանի մը

ամիս յետոյ՝ նախ ժողովուրդին աչքին եւ ապա աթոռեն կիյնայ, այս յահախ անկմանց պատճառ պատրիարքներու եւ մի միայն իրենց պակասութիւններն չեն, չեմ ուրանար որ անոնք ալ սխալներ կը գործեն, բայց ես եւ մեղմէ շատերը թերեւս, վնասելով ուրիշ պատճառութիւնն այսպէս ուրիշ նուիրական իրաւանց եւ պարտեաց մէջ անհոգութիւնն եւ անտարբերութիւնն եւ իրարու դէմ արհամարհանք ցոյց տալով՝ նոյն հետայն կը ծաղին կադ, կոխ, անհամաձայնութիւնն, երկպառակութեան նոյն հետայն կը զարդ բանի Սահմանադրութեան վրայ կը ձգուի յանցանքը. Այսպէս պվտիկէն մեծնալով խոռվութիւններն կը զարդանան, եւ Պատրիարք եւ ժողովը կիյնայ Պատրիարք մը, ինչ ընէ Պատրիարքը, թող Սահմանադրապէս ընթանայ, բայց քանի որ Պատրիարքութիւնն չէ մնացած ինչ ընէ, ցըցուցէք Պատրիարքութիւնը եւ թող դործէ:

Այս տխուր վիճակին պատճառներն բաց ի սոցանէ ուրիշ շատեր ալ կրնան լինի, բայց ինչ որ ալ ըլլան թէ՛ Օսմանեան Կայսրութեան եւ թէ Ազգին օգուտն ու շահը կը պահնջնեն որ պատրիարքութիւնը դոյանայ, կինդանանայ պաշտաճապէս, երբ կը տեմնեմք որ Պատմութիւնը կ. Պօլոյ Հայ Պատրիարքաց թէ Օսմանեան Տէրութեան եւ թէ Հայոց աղջին մատուցած անհամար ծառայութիւններն անմահացուցած է, զօտեւորելու եմք, եթէ ներկայ Սահմանադրութեան մէջ անդուծադրելի կէտեր գոհուին, մնէք Սահմանադրութեան հետ վերաբննելու արտօնութիւնն ալ ունիմք չնորհիւ Օսմանեան Տէրութեան, ուստի Սահմանադրութիւնն ալ վերաբննութիւնն ալ մերն է. ասոնց դէմ կանգագափիլ մենք մեղի դէմ ենել ըսել է, եւ փոխանակ մեր դժգոհութիւններն յառաջ տանելու, աշխատինք Սահմանադրութիւնը մեր ժողովուրդին կեանքին մէջ մտցնելու եւ խոհեմութեամբ վարուելու Սահմանադրութիւնը չհասկնալով չսիրողներու դէմ, որպէս զի չի խրտչին: Ծայրացեղութիւններէ պէտք է զդուշանալ:

Երկրորդ եւ զլխաւոր պատճառ այն է, որ հայոց աղջը կը հաւատայ թէ ներկայ Պատրիարքութիւնն ալ հոյն յար եւ նմանն է. եւ 46 տարուան փորձով դիտեմք որ հին պատրիարքութիւնն չէ մնացած, աղջը կակնելակ Պատրիարքը չկրնար գոհ ընել աղջին փափաւ աղջ չկայ. բայց լուսաւորեալ աղջաց մէջ

ընտրող ունի, 50 կամ աւելի պակաս քուէ կը զրկէ, եւ չորս հարիւր յիսունը անտարբեր ու անմասն կը մնայ, բայց ընտրեալք ըստ օրինի կը վաւերանան: Եվ վերջէ կելնեն դժգոհութիւն կը յայտնեն ընտրելոց դէմ, ընտրեալք ինքը վիճանքին կը պաշտպանեն կամ կը մաքարին, ինչպէս ընտրողութեան այսպէս ուրիշ պատճառներու կամ իրաւանագործ մը, կամ պարագանէ ուրիշ պատճառներու կամ իրաւանագործ մը, ինչ մտածեր, զօրաւորին չափ, կամոն, սահման, կապ գրինք զի զօրաւոր էր. իսկ երբ անզօր է, երբ միմիայն անունը մը նացած է զրբեթէ առանց աղջակալակաւ կիյնայ Պատրիարք մը, ինչ ընէ Պատրիարքը, թող Սահմանադրապէս ընթանայ, բայց քանի որ Պատրիարքութիւնն չէ մնացած ինչ ընէ, ցըցուցէք Պատրիարքութիւնը եւ թող դործէ:

Այս տխուր վիճակին պատճառներն բաց ի սոցանէ ուրիշ շատեր ալ կրնան լինի, բայց ինչ որ ալ ըլլան թէ՛ Օսմանեան Կայսրութեան եւ թէ Ազգին օգուտն ու շահը կը պահնջնեն որ պատրիարքութիւնը դոյանայ, կինդանանայ պաշտաճապէս, երբ կը տեմնեմք որ Պատմութիւնը կ. Պօլոյ Հայ Պատրիարքաց թէ Օսմանեան Տէրութեան եւ թէ Հայոց աղջին մատուցած անհամար ծառայութիւններն անմահացուցած է, զօտեւորելու եմք, եթէ ներկայ Սահմանադրութիւնն ալ ունիմք չնորհիւ Օսմանեան Տէրութեան, ուստի Սահմանադրութիւնն ալ վերաբննութիւնն ալ մերն է. ասոնց դէմ կանգագափիլ մենք մեղի դէմ ենել ըսել է, եւ փոխանակ մեր դժգոհութիւններն յառաջ տանելու, աշխատինք Սահմանադրութիւնը մեր ժողովուրդին կեանքին մէջ մտցնելու եւ խոհեմութեամբ վարուելու Սահմանադրութիւնը չհասկնալով չսիրողներու դէմ, որպէս զի չի խրտչին: Ծայրացեղութիւններէ պէտք է զդուշանալ:

Երկրորդ եւ զլխաւոր պատճառ այն է, որ հայոց աղջը կը հաւատայ թէ ներկայ Պատրիարքութիւնն ալ հոյն յար եւ նմանն է. եւ փոխանակ մեր դժգոհութիւններն յառաջ տանելու, աշխատինք Սահմանադրութիւնը չհասկնալով չսիրողներու դէմ, որպէս զի չի խրտչին: Ծայրացեղութիւններէ պէտք է զդուշանալ:

ոզդին բուն օգուան իրենց նպատակ բռնած են, վայրապար վէճերէ հեռի մնալու ենք, կիրքերն ի բաց թողելու ենք, բոլոր եսութիւնները միակ լսին այսինքն ազգին վրայ միանալու են, սիրոյ շրջանակին մէջ ամեն մարդ մեծ եւ միանդամայն պղտիկ է, վիճաբանութիւնք լուսով կը յազին. կիրքերը բոցով, կրքերը բաժանման խրամատներ կը բանան, եւ որչափ սաստիկանան այնչափ խորին կը եկեղեն զանոնք, եւ միութիւնը անհնար կը գործեն: Խրառու դէմ թափած ճիգերնիս ազգին համար թափենք, մոռնանք անցեալն եւ նոր ոգւով կազդուրինք:

Դաստիարակենք մեր մանկունքն եւ ջանանք որ մեր ազգային հին համբաւն անաղարտ հնայ, բարձրացնենք ազգային բարոյականութիւնը, որով միայն կարող կը լլանք Տէրութեան եւ օտարաց համարումն զրաւել: Ըսեր են երբեմն Հայր վաճառական է, բայց ոչ խղճմտանքի, հայերը հինգ հարիւր տարի յառաջ Եւրոպա բակող ազգի մը վաճառականութիւն, հաշուեկալութիւն, եւ երկրագործութիւն սովորեցած են, կրթենք մեր զաւակները Աստուածաշտութեան եւ ուսմանց մէջ, թող խըրաքատուի այս հայը որ ցոփ է, արբեցող է, ծոյլ է, ընտանեսէր եւ որդեսէր չէ, եւ զրկուի ամեն իրաւունքներէ այն մարդը՝ որ հայ է ու ազգը չսիրեր, զաւակներ ունի եւ զանոնք դպրոց չղրկէր, դպրոց ունի եւ հոգ չտանիր անոր, եկեղեցի ունի եւ անհաւատարիմ է անոր: Ազգին բարիք ընողներուն երախտապարտ գտնուինք, որպէս զի բարերարներ ունենանք միշտ, միանանք եղբարք աջ ու ձախը թողունք եւ մեր միութեան բուն կեղրոնին սրտին դիմնք, այսինքն Հայաստանեայց ամենասուրբ Եկեղեցւոյ, մեր մաքուր ծնողները ծնողներուն կը յարացին ամեն անունական անունութեան ազգինք:

Զանանք ազգը ներկայացնող այս Ընդհանուր ժողովը պատկառելի պահել, յարդենք մեր օգտին համար ընտրած մարդիկներն, զի անոնց պատիւը մերն է, եթէ մենք մեր կաթուղիկոսին, մեր Պատրիարքին, մեր առաջնորդներուն, մեր ժողովներուն պատիւը չպահեմք, օտարներէն զնոյն պահանջելու իրաւունքնիս կը կրանցունեմք, ներքնապէս միութեամբ զօրանանք՝ արտաքուստ պատկառելի եւ հզօր կը լլամք:

Այս միութեամբ կարող եմք մենք զմեզ դեկավարել:

Թող աշխարհի ազգաց եւ ազանց ահազին նաւատորմզին մէջ փոքրիկ նաւակ մը եղած լինի Հայոց ազգը, այսչափ դարերէ ի վեր այս նաւակը որչափ ալեաց յաղթեր եւ ցարդ չէ ընկղմեր Աստուծոյ նորհիւ եւ մեր հարց իմաստուն դեկավարութեամբը:

Ըստրեցէք Զեր զեկավարը, Զեր Պատրիարքը, եւ ժողովները, սակայն վստահութիւն ունեցէք վրան, նաւակը փոթորկի հանդիպած ատեն՝ դեկավարն ձեր վստահութեամ-

բշ զօրանայ, ահազին նաւերու մէջէ պիտի անցնի առանց անոնց զարնուելու, այն ատեն երբ ահազին ալիք կսպառնան եւ շղթայազերծ հողմունք՝ ի հիւօխոյ ի հարաւոյ, յարեւելից եւ յարեւեմտից երերածուփի կը տատանեն, երբ նաւակին մէջիննելը աղմուկով շփոթով եւ անիշխանական ցոյցնորվ զեկավարը կը շփոթեն, զէկն անոր ձեռքէն կիյնայ, եւ նաւակին ամէն դիաց փչած հովերուն կը մատնուի: Զի թէ ներքին եւ թէ արտաքին գժուարութեանց միանդամայն յաղթել առանց վհատելու զրեթէ անկարելի է, եւ շատերն ձեռնթափ կը լինին, եւ ամէն քիչ շատ մտածող մարդ կը գոչէ: այս իմ գործս չէ, այլ քու գործգ է ո՞վ աւենամեծ Աստուած, զի գու միայն դիտես ի չարեց անակնկալ բարիս հանել, Քու հզօր աջովդ գու առաջնորդէ այս նաւակին, Հայոց ազգին, զոր Հայաստանի սոսկալի ալէկոծութեանց մէջէն խալլսեցիր, եւ Յակոբայ աստղին լուսովը խաւարին անդնդոց եւ ամիրութեան գիշերաց մէջ թէեւ վիրալից անխորտակելի պահելով հասցուցիր մինչեւ ցարդ, վառ պահէ այդ Աստուածային լոյսը Հայոց ազգին ամէն առաջնորդներուն՝ այս պատկառելի ժողովին, Նկեղեցւոյ Արարատեան Մայր աթուոյ գահակալ ամենայն Հայոց Հայրապետին եւ բոլոր բարձրաստիճան պաշտօնէից, աթուակալաց, միաբանութեանց, Նկեղեցականաց, ժողովականաց հոգւոց մէջ, չնորհէ քու սէրդ առ հասարակ ամէն հայու իրենց արենակից եղբարց համար, եւ ամեն կարդի անձինք սիրովդ յաջողին ամէն տեսակ առաքինութեանց մէջ՝ Խորագանչերն իւր պարտը մտադիւր կատարելով, որով իրաւունք ստանան ամենեքին բերկիլ երկրաւոր եւ երկնաւոր երշանկութեան յուսով: Ահա՛ այս են իմ իղձերս, զորս այս առթիւ ներկայացուցի Երևափոխանական Պատկառելի ժողովոյդ:

Սոյն ատենաբանութեանէն ետև Արքազան Պատրիարք դառնալով սեղանին դէմ: Սահ-

մանադրութեան Գրէ յօդուած ին օրինական ուխտը կարդաց, և նորէն երեսփոխանաց դառնալով՝ յաւելցուց.

«Ես ուխտեցի, սակայն 'ի դիմաց ձեր ամենուն ուխտեցի. կաղաչեմ, Երեսփոխան «Տեարք, Պատրիարքնիդ փոխեցիք, սրտերնիդ և ալ փոխեցէք. քանի որ միաբանութեամբ գործադրենք Սահմանադրութիւնը: Քրիստութեամբ մոս կը սէ: Ինքեցեւ շշմարտունիւն և հշութեամբ ունենաւ կամաց մոս կը սէ: Այս օրէնքը պահելով աղատութիւնը և պիտի պահեմք. զի աղատութիւն օրէնքը ըստ սէ: Այն օրն՝ որ ձեր միաբանութիւնը ապակախ և անհամաձայնութիւնը տիրէ ձեր մէջ, ես ոչ ևս Պատրիարք եմ:»

Եկեղեցական երեսփոխաններէն Տ. Մամրէ եպիսկոպոս գոհաբանական մաղթանք մը կարդաց:

Ատենադպի Եուսուփեան էֆ. 'ի դիմաց ժողովոյն հետևեալ շնորհաւորական ուղերձը կարդաց.

Ամենապատիւ Արքազան Հայը.

Աղոյին Ընդհանուր ժողովը բարերազդ կը համարի զինքը Զեր Սրբազնութեան վրայ ըրած ընտրութիւնը Օգոստափառ Սուլթանէն հօստատուած տեսնելով: Ուստի իւր Դիւանը կը փութայ յանուն Երեսփոխանութեան չնորհաւորել Զեր ընտրութիւնը, միանդամայն չնորհակալ ըլլալ Զեր Սրբազնութեանէն որ Զեր անձնական տիարութիւնը արհամարհեցիք, աղջային Ընդհանուր ժողովոյ միակամքուէն յարգեցիք, և ընդունեցաք այն ծանր պաշտօնը որուն կոչեց զԶեր աղջայիք, համար ու կատարելով Պատրիարքական աթուակառութեամբ կը գտնէ 'ի Զեր:

Շնորհակալ է ժողովս այն ուխտին համար որ կատարեցիք: հարկ չէ ըսկել թէ Երես-

փոխանաց ընդհանրութեան գաղափարին արտայայտութիւնն էր այն . հետևապէս բոլոր ժողովականք լոելեայն ձայնակցեցան Զեզ , ինչպէս նաև անկեզծաբար ընդունեցին Զեր խաղաղասիրական հրաւէրը , և Երեսփոխանական ժողովը նկատողութեան առաւ ազգին վիճակին և պիտոյիցը վրայ Զեր Սրբազնութեան ըրած խորհրդածութիւնը :

Այժմ ազգին յոյսը Զեր Սրբազնութեան վրայ է . և Երեսփոխանութիւնս ապահով է որ Զեր հանրածանօթ ազգասիրութիւնն ու անձնուիրութիւնն պիտի յաջողի ֆարատել ազգին մէջէն անոեղի տագնապները , ապա-

հովել բոլոր կասկածոտ մտքերը , և մարել վերջապէս անմիաբանութեան ջահերը , ճշմարտութեան ուժովն , որոյ նշանաբանն է Ազգային Սահմանադրութիւնը :

Յետոյ Պատրիարքական փոխանորդ Տ . Յովհաննէս Մկրեան Պատրիարքական գաւազանը (Ասան) բերելով Արքազան Պատրիարքին յանձնեց , և Երեսփոխանք առհասարակ նորին Արքազնութեան աջը համբուրելէ ետեւ մեկնեցան և ժամը 8 ½ ին ատեանը գոցուեցաւ :

Արքայութիւն

Արքայութիւն

ՏԻԳՐԱՆ ԵՌԻՍՈՒԹԵԱՆ

ՍԱՐԳԻՍ ԱՂԱԲԵԿԵԱՆ





Գիշ 2 դուրսուշ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱԶԴԱՅԻՆ ՄՆՏՈՒԿԻՆ

Կը ծախուի ՚ի Դիւ անատան Պատրիարքարանի, և կը գտնուի
ամեն գրավաճառաց քով և Եկեղեցեաց բանկալները .